


03.05.2013

10 AUG 2016

1-й ЭК



ԵՐԿԱՄՍԵՈՅ ՀԱՆԴԵՍ  
ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ  
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Խմբագիր՝ Ս. ՎՐԱՅԵԱՆ

Զ. ՏԱՐԻ, ԹԻՒ 4

1938 ՀՈԿՏԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ա. ԿԵՍԱՐ

## ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒԻՆ ( ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ )

Ունինք միջաղղայնօքն ճանչցւած, հանդիսաւոր դաշնադիրներով նւիրագործւած Դատ մը, որ ցարդ մնացած է չլուծւած: Այս դատը ծանօթ է Հայկական Խնդիր անունով, որ Արեւելեան բարդ Խնդրի մէկ կարեւոր տարրը հանդիսացած է անցեալին մէջ, եւ այսօր կենդանի է ոչ միայն մեզ՝ Հայերուս, այլ նաև շահաղբակո պետութեանց եւ Մերձաւոր Արեւելքի մէջ դեր կատարող եւրոպական դիւնագիտութեան համար:

Անհրաժեշտ է լու ծանօթանալ այս դատին — Հայկական Հարցին — ծագումին ու զարգացումին, որպէսզի հնարաւոր ըլլայ լիովին բժրոնել անոր էութիւնն ու բովանդակութիւնը, եւ այն վերջնական հանդրանը, որուն հասած է այժմ, — Հայոց Անկախութեան Դատ:

Այս նիւթը կարենալ խտացնելու, դէպքերուն եւ իրազարձութեանց թափանցելու համար պէտք է կանգ առնել իրենց դիմաւոր գիծերուն մէջ՝

ա) 19-րդ դարուն տիրող կացութեան՝ Օսմ. կայսրութեան մէջ բնդհանրապէս.

բ) Հայ ժողովուրդի կացութեան՝ նոյն ժամանակաշրջանին.

զ) Արտաքին դիւնագիտութեան դերին, եւ

դ) Հայ ժողովուրդի ձգտումներուն ու գործադրած ձիգերուն գլուխ:



517-2001

\*\*

19-րդ դարը, ինչպէս բովանդակ աշխարհի, մեր պատմութեան համար եւս չափազանց հետաքրքրական ու բախտորոշ ժամանակաշրջանը յուղով ու բնորոշող խնդիրներու մասին ընդարձակ գրականութիւն, բայց դարը մեր պատմութեան համար տակաւին լրիւ ուսումնասիրւած չէ, մանաւանդ մեզ հետ կապւած քաղաքական իրադարձութիւնները ատենին լոյս աշխարհ բերւած չեն, դերակատարները յիշատակարաններ գրի առած ժառանգութիւն ձգած չեն, կարեւոր եղելութիւններ կամ թուղթեր գաղտնի պահած կամ փացւած են: Կեդրոնական իշխանութիւն ունեցած չենք, որ դիւաններ պահէր եւ անոնց մէջ համախմբւէին կարեւոր փաստաթուղթերը: Այսուհանդերձ՝ բաւական գրականութիւն կայ հայ եւ օտար լիւսւներով, եւրոպական պետութիւններու հրատարակած կապոյտ եւ այլ գիրքերու մէջ, համաշխարհային մամուլին մէջ, եւայլն:

19-րդ դարուն է, որ մեր կեանքը եւ մեր ըրջապատը բախտորոշ փոփոխութիւններ կրեցին, ճակատագրական դէպքեր թաւալեցան եւ այս դարու երկրորդ կէսէն ետքն էր, որ ծնաւ ու զարդացաւ Հայկական Հարցութեան մէջ:

19-րդ դարը ամբողջ մարդկութեան համար նշանակալից դարաշրջան մըն է: Այս դարուն է որ եւրոպական քաղաքակրթութիւնը մեծ ու հիմնական ոստումներ կատարեց, ձեւառորւեցան կեդրոնացեալ մեծ պետութիւն - կայսրութիւնները՝ իրենց մրցակցութիւններով, աղքերը խլուսեցան, աղդային զգացումները՝ Ֆրանսական Մեծ Յեղափոխութեան տիրական ու վարակիչ աղքեցութեան տակ հրդեւեցին մարդոց հոգիները. գիր, մամուլ, դպրոց, արւեստ ժողովրդականացան ու նւաճումներ կատարեցին. երկաթուղի, շոգենաւ, հեռագիր, եւայլն յեղաշրջեցին ապրելակերպը, եւ մարդկային յառաջդիմութեան թափը արտակարդ ու աննախընթաց հունով մը ընթացաւ: Քաղաքական, տնտեսական, մշակութային մարդերու մէջ եւրոպայի արագաքայլ գնացքը իր անդրագարձումները կունենար բոլոր ժողովրդներու վրա: Կեանքը կը յեղաշրջւէր, ապրելակերպը կը փոխւէր եւ աշխարհիկ գաղափարները անդիմադրելի յորձանքով կը հասնէին մամնէն մութ անկիւնները:

19-րդ դարը աղատութեան դարն էր եւրոպայի համար. աղատագրութեան դարն էր վոքր աղքերու համար: Զարթօնքի, հոգեկան ու Փիզիքական խորունկ յեղաշրջան դարն էր քաղաքակիրթ մարդկութեան համար:

Այս անդրադարձումէն զիրծ չէր կրնար մնալ եւ Հայ ժողովուրդը, որ Կիլիկիոյ մէջ իր վերջին քաղաքական անկախութիւնը կորսընցնէլ ետք՝ դարաւոր թանձր քունի մը մէջ էր ինկած: Հայ ժողովուրդը չէր կրնար չխլրտիլ, որովհետեւ՝ իր ազդ ու անցեալ՝ ունէր բարոյական ամէն ուժ, կարողական ամէն զօրութիւն, քաղաքակրթական ամէն ընդունակութիւն, հոգեկան ամէն թոփչք՝ մաս կազմելու այդ ընդհանուր դարթօնքին:

19-րդ դարու տիրական ազգեցութեան տակ՝ Հայութիւնը չէր կրնար հոգեպէս չվերածնիլ ու չորսնել իր վիճակին արմատական բարուքման ճամբաներ: Հաղարաւոր տարիներու պատմական անցեալ ունեցող, հին ու միջին դարերու խաւարներուն ու փոթորիկներուն դիմացող, մշակոյթի տէր, սեփական գիր, երդ, խօսք, լեզու ու դիրք, վանք ու եկեղեցի կերտող ազգ մը չէր կրնար չլսել դարուն ձայնը, չէր կրնար չզարթնուլ իր թմբիքն:

Եւ պէտք է յարել անմիջապէս այստեղ, որ դարթօնքը եկաւ. Հայութիւնը վերածնաւ: Ոչ միայն լուսաւորութեան եւ մշակոյթի վերածննունդէ մը անցաւ ան, այլ, դուրս դալով զրչի ու արւեստի, մշակոյթի նեղ հորիզոններէն՝ ընդգրկեց բաղաքական սահմաններ, մտաւ պետութեանց իրերամարտ շահերու մարզին մէջ: Հոգեկան - մշակութային զարթօնքի սահմաններէն դուրս դալով՝ յանգեցաւ քաղաքական զարթօնքի, որ պիտի հանդիպէր տիրող տարրին՝ թուրքին անհանդուրժող ընդգրիմութեան, ինչպէս որ եղաւ:

### 1.- ԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

19-րդ դարուն չկար միատարր եւ ազգայնական թուրքիս, ինչպէս այսօր: Կար ընդարձակ Օսմ. Կայսրութիւնը, որուն զեկավար ու տիրապետող տարրը Թուրքն էր: Կայսրութեան մէջ կապրէին այլացեղ ու այլալեզու բազմաթիւ ժողովուրդներ՝ Յոյն, Պուլկար, Ալպանցի, Սերպ, Ռումէն, Հայ, Արար, Քիւրա, Եգիպտացի, Ասորի, Սիւրիացի, Եւայն: Այս ժողովուրդները, ընդհանուր առմամբ, մէկ հիմնական զծով իրարմէ կը բաժնւէին եւ յաճախ իրարու կը հակառակուէին — քիստոնեայ ու իսլամ:

Տիրող Թուրքը, ըլլալով իսլամ, կը կեղեքէր, կը ճնշէր, կը հարստահարէր: Ոչ միայն ինքը կը հարստահարէր, այլ յաճախ միւս խոլամ տարրերու միջոցով կը ճնշէր ու կը կեղեքէր քրիստոնեայ տարրերը:

Կար նաեւ ուրիշ վիրաւոր մէկ կողմը կացութեան: Ինքը՝ մէրը,

մշակութային տեսակէտէ խիստ ցած մակարդակի վրա էր, մինչ տիրապետեալները, կեղեքեալները ունէին պատկառելի սեփական մըշակոյթ ու քաղաքակրթութիւն։ Առեւտուրի, արհեստներու, տնտեսութեան, արւեստի, գրականութեան, կրթութեան, գիտութեան եւ առհասարակ մշակոյթի բոլոր մարզերուն մէջ բայաները անհամեմատօրէն գերադաս էին տիրող տարրէն։ Իսլամները ընդհանրապէս կեանքի բոլոր ասպարէզներուն մէջ շատ աւելի ցած մակարդակի վրա էին, քան քրիստոնեաները։

Ինքը՝ Օսմ. Կայսրութիւն ըսւածը, աստւածպետական պետութիւն էր։ Սուլթանը, միաժամանակ ըլլալով խալիֆա - կրօնական պետ, իր անձին մէջ կեղրոնացուցած էր բովանդակ իշխանութիւնը՝ քաղաքական ու կրօնական։ Ընդարձակ կայսրութեան բոլոր մասերուն մէջ անխտիր կը տիրէր աւատապետական անհանդուրթելի վարչակարգ։ Թուրքը, անընդունակ եւ անվարժ քաղաքակրթութեան կամ մշակութային շինարարութեան, ո եւ է յառաջդիմական քայլ չէր առած ու կը դժկամակէր առնել։ Կապրէր ու կը կառավարէր այնպէս, ինչպէս իր նախնիքը՝ զարեր առաջ։ Կը մնար բարքերով այնպէս, ինչպէս եկած նւաճած էր Ասկոյ խորերէն։

Ան մէկ գլխաւոր ցեղային առանձնայատուկ գիծ բերած էր եւ կը պահէր զայն անաղարտ։ Զինոր էր բնազդով ու արհեստով։ Իր հիմնած պետութիւնն ալ գարձուցած էր բացարձակ զինորապետութիւն մը։ Կը պատերազմէր ոչ թէ հայրենիքի կամ կայսրութեան շահերու գիտակցութեամբ, այլ իսլամի մզումով, նիհատի ուժով։

Անլուր եւ անպատմելի են թրքական տիրապետութեան տակ գործադրած գարաւոր չարիքները բոլորի, բայց առանձնապէս քրիստոնեայ ազգաբնակչութեանց վրա։ Այս մասին կայ ընդարձակ գրականութիւն։ «Թուրքին կոխած տեղը խոս չի բուսնիր» ասցւածքը կատարեալ ճշմարտութիւն էր։

Թւենք գլխաւորները այն յորի ու անուղղելի կարգերուն, որոնք կը տիրէին Օսմ. Կայսրութեան մէջ ամենուրեք։

ա) Անհաւասարութիւն քրիստոնեայի եւ իսլամի միջեւ։ Մահմետականը, թուրքի գլխաւորութեամբ, տիրողն էր, իշխանաւոր, զինուրական։ Քրիստոնեան՝ բայա, ստրուկ, զերի։ Բանակը ամբողջապէս իսլամական էր՝ թրքական բարձր զեկավարութեան տակ։ Մասնաւոր հոգ կը տարէր, որ պետական պաշտօնէութեան մէջ մտնեն միայն իսլամները։ Կեավուրը զրկւած էր մարդկային ամենէն տարրական իրաւունքներէն։

բ) Կրօնի անհաւասարութիւն: Իշխողը իսլամական կրօնն էր: Քրիստոնեան ազատորէն իր Աստւածը պաշտելու հնարաւորութենէն իսկ զրկւած էր: «Դիւան Հայոց Պատմութեան» հատորներուն մէջ բազմաթիւ անվիճելի փաստեր կան, որոնք ցոյց կուտան թէ ի՞նչ անլուր սեղմումներու եւ դժւարութեանց հետ էր կապւած եկեղեցի կամ գպրոց ունենալու հարցը քրիստոնեայ համայնքներու համար: Կայսրութեան բաղկացուցիչ տարրերը ո՛չ թէ աղդային հաւաքականութիւններ էին, այլ կրօնական համայնքներ, որոնք կրօնի ու պաշտամունքի մէջ անգամ աղատութիւն ու հանգստութիւն չէին վայել: Եղած են դէպքեր, երբ Եկեղեցին կոչնակը հնչեցնելու պատճառով աղեխարչ հալածանքներ ու նոյնիսկ ջարդի վտանգներ են ծաղած:

գ) Դատաստանական անարդարութիւն ու անհաւասարութիւն: Նախ՝ քրիստոնեայի վկայութիւնը անընդունելի էր դատարանի մէջ. երկրորդ՝ դատարանները կը դեկալարւէին շերիաքի՝ իսլամական կրօնի օրինագիրքով, որոնք ու եւ է կերպ չէին պատշաճեր քրիստոնեաներու կենցաղին ու բարքերուն: Երրորդ՝ դատաւորները բոլորն ալ տղէտ, զեղծարար, կաշառակեր մարդիկ էին, որոնք, միացած գործադիր իշխանութեան չարագործ պաշտօնէութեան հետ, անդուլ կը կեղեքէին: Բողոքելլ, դատարան դիմելլ վասնզաւոր էր, բողոքարկուն միշտ աւելի վնասով դուրս կուգար. ոչ միայն կը կորսնցնէր դատարանի մէջ, այլ բողոքել համարձակելուն համար չարագործին կողմէ կը պատժէէր, յաճախ կեանքին գինովը:

դ) Տուրքերու անարդար բաշխում: Պետական գանձի ծանրութեան մեծագոյն մասը կիյնար բայա տարրին վրա, որ կը տքնէր, կը չարչարէր կտոր մը հաց ձեռք ձեղելու համար, այն ալ պետութիւնը կը խէր ձեռքէն հրէշային ձեւերով: Պետութիւնը ինք չէր որ կը հաւաքէր տուրքերը ուղղակի, այլ կապալով կը ծախէր միւլքէզիմներու, որոնք մէկ կողմէ պետութիւնը կը կողոպաէին, միւս կողմէ՝ թշւառ ժողովուրդը: Մանաւանդ կայսրութեան գիւղացի դանդւածները անտանելի, անհանդուրժելի վիճակի էին մատնւած միւլքէզիմին, վաշխառուին եւ պետական պաշտօնեային չարաշահութեանց ու կեղեքումներուն պատճառով:

ե) ԲնդՀանուր անապահովութիւն: Երկրին մէկ ծայրէն միւսը կասպատակէին աւաղակները՝ միւլքէզիմներ, աշիրէթական պէտեր, պետական չարագործ պաշտօնեաներ, զինորականներ, հւայլն, մէծ ու փոքր բռնաւորներ բոլորն ալ: Խսլամները զինւած էին, իսկ բայաներուն արգիւած էր դէնք կրել: Անպաշտպան ու անզօր՝ անոնք կը

տւայոէին երկրի մը մէջ, ուր օրէնքը դատարկ տառ էր եւ իշխողը՝ մեծ եւ փոքր բոնաւորներու քմահաճոյքը:

Հայկական նահանգներու մէջ առանձնապէս անտանելի կացութիւն ստեղծած էին քիւրտ աշխրէթները, որոնք վաչկատուն եւ թափառաշրջիկ, մինչեւ ատամները զինևալ, կիյային հայ գիւղացիութեան վրա, կը կողոպտէին բառին ամենէն լայն առումով, տւարի կուտային, կանպատուէին, կառեւանգէին գեղեցիկ հարս ու աղջիկ, կը սրբազդէին վանք, եկեղեցի ու սրբավայր, կը քէին կը տանէին անպատիժ տաւար ու ոչխար, եւ, փոքրիկ ընդդիմութեան կամ բողոքի պարագային, կը դառնային վրէժինդիր, անողոք, կը ծեծեէին, կը տանջէին, կը չարչարէին, նոյնիսկ կը սպաննէին անպատիժ:

գ) Գանդատն ու բողոքը միշտ աւելի վատթար հետեւանքներ կառաջացնէին: Համեմատարար աւելի հանգիստ կենցաղ ունէին ծովեղերեայ քաղաքներու եւ մայրաքաղաքի քրիստոնեաները: Երկրին խորերուն մէջ, հայկական հոծ գաւառներուն մէջ մանաւանդ, քըրտական խժժութիւնները անպատում ու աննախընթաց չափերու հասած էին:

է) Հողային հարցը անանցանելի անջրպետ էր բացած տիրող տարրին ու հայութեան միջեւ: Քիւրտ ու թուրք աշխրէթապետներ ու միջնադարեան ֆէոդալներ բռնագրաւած էին հայկական գիւղեր ու հողեր, որոնց վրա Հայը կը տքնէր, քրտինք կը թափէր, իսկ արդինքը կը վայելէր բռնագրաւողը: Պետութիւնը անզօր էր կամ չկամ՝ կարդագրելու այս վիրաւոր հարցը: Հայուն հողերը բռնի խլած էին, յափշտակած: Հայուն աշխատանքն ու քրտինքը կը խլէին, կը յափշտակէին անպատիժ: Դատ ու դատաստան ու եւ է դարման չէին բերեր այս կացութեան: Հողային հարցը հայկական գաւառներու մէջ վերստեղծած էր միջնադարեան կենցաղ՝ հայ գիւղացին եւ տիրող շարադրծ տարրին միջեւ — հողագուրկ բայս եւ հողատէր ձրիակեր:

լ) Պետութիւնը, 1854-էն սկսեալ, յատուկ քաղաքական նպատակներով Զէրքէղներ ու մուհանիբրներ կը բերէր կը տեղաւորէր հայկական շրջաններու մէջ, որպէսզի թւական մեծամասնութիւն դոյցնէր տիրող տարրին օգտին: Այս եկուր տարրերը՝ վաչկատուն ու աւազակարարոյ, անլուր զուլումներ կը գործադրէին երկրին ընիկ տիրոջ դլխին, կը նստէին անոր հողերուն վրա ու կիրացնէին զանոնք, կը կեղեքէին, կը բռնագրաւէին, գտնելով ամէն տեսակ պաշտպանութիւն սկետութեան կողմէ:

թ) Կարճ՝ կայսրութեան բոլոր մասերուն մէջ կը տիրէր կեանքի, ինչքի ու պատիւի անապահովութիւն, կրօնական անողոք ու դա-

ժան իստրութիւն, անհաւասարութիւն օրէնքի առջեւ։ Վաս վարչակարգ, վատ կառավարութիւն, թշնամական փոխարարերութիւն տիրող իսլամ տարրի ու հպատակ քրիստոնեայ բայացի միջեւ։

Ճ Այս կացութիւնը պատճառ էր դարձած եւ պատրւակ էր ծառայած, որ եւրոպական աշխարհակալ պետութիւնները, մասնաւորաբար Ռուսաստան, յաճախ միջամտեն Օսմ. պետութեան ներքին գործերուն եւ երկիրը մաս առ մաս անդամատեն։ Քրիստոնեաներու պաշտպանութեան պատրւակին տակ Ռուսաստան բազմիցս պատերազմներ է մղած Օսմ. կայսրութեան հետ, եւ ամէն անդամ ալ այս կայսրութիւնը իր հողամասերէն շերտ առ շերտ կորսնցուցած է։

Քաղաքականապէս, 19-րդ դարուն Օսմանեան կայսրութիւնը արդէն անկումի ուղիին մէջ էր։ Վայրէջք էր ամէն սահմաններու վրա։ Յարձակողական եւրոպան բազէի նման կը հսկէր «հիւանդ մարդուն» կիսամեռ դիակին շուրջ։

## 2.- ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄԻ ԹԻԳԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ

19-րդ դարու առաջին քառորդին եւ այնուհետեւ բազմաթիւ անգամներ Օսմանեան պետութեան բարձր պետական խաւը, մասնաւորապէս քանի մը Սուլթաններ, փորձեր ըրբին բարեկարգելու երկիրը, վերացնելու չարիքի պատճառները, որդեգրելու եւրոպական օրէնքներ եւ ստեղծելու տանելի կեանք բոլորին համար։ Այս փորձերը նշանակալից են, որովհետեւ դժոնւած են իսկապէս ժամանակաշրջանի առաջդիմական ոգիով խանդավառւած պետական գործիչներ, ինչպէս սատրազամներ Ռէշիտ, Միտհաթ եւ սուլթաններ Մահմութիւն, եւ Մէջիտ, որոնք կայսրութիւնը բարեկարգելու յամառ նիգեր գործ դրին, թէեւ ի վերջոյ ձախողեցան։

Մէկ իրողութիւն անվիճելի է, սակայն։ Բարեկարգութեան բոլոր փորձերը կը բահէին գլխաւորաբար Օսմ. կայսրութեան ամբողջականութիւնը պահպաննելու եւ աստիճանական անդամատումի ու վերջնական անկումի առաջքը առնելու մտահոգութենէն, ոչ թէ արդիական, յառաջադէմ, բոլոր բաղկացուցիչ տարրերուն համար լնդունելի պետութիւն ու կարդ առաջացնելու հոգէն։ Թուրք ժողովուրդին հոգիին խորթ էր ամէն արմատական յեղաշրջում եւ խորթ մընաց մինչեւ վերջ։ Թրքական բնագդին անհարազատ էր քրիստոնեայի հետ հաւասարութեան դետնի վրա կենցաղ ստեղծել, ու չստեղծեց։ Եթէ մեր օրերուն Քէմալ Թուրքիոյ պատկերը հիմէն յեղաշրջեց իր արդիականացման քայլերով, ան չափով մը յաջողեցաւ միմիայն,

որովհետեւ այլեւս արդի թուրքիոյ սահմաններուն մէջ այլատարը աղքարնակութիւններ չկան, որոնք իրենց ուրոյն կեանքն ու պահանջները կարողանան առաջադրել: Այժմեան թուրքիան, իր աղքային սահմաններուն մէջ, տիրականօրէն թրքական է, միւս հողամասերը անջատւած են, իսկ բնիկ քրիստոնեանները քշւած, ցիրուցան եղած՝ չեն կազմեր աղքային ամրողջութիւններ երկրին մէջ:

19-րդ դարու բարեկարգութեանց թրքական փորձերու շարժառիթը գերազանցապէս դրսէն եկած ճնշումն էր: Եւրոպան կը ճընչէր, թուրք կայսրութեան մասերը կանջատւէին, չէնքը վլուղումի վտանգին տակ էր: Այս վլուղումէն խուսափելու, Եւրոպայի աչքին փոշի փչելու, պետութիւնը անդամատումէ փրկելու ստիպողականութիւնն էր, որ տուն կուտար Մթամրուլի վարիչներուն՝ զիջիլ բարենորոգութեանց: Թուրք զեկավարութիւնը անկեղծ չէր, այլ կուղէր խարել, ժամանակ չահիլ, արտաքին պետութեանց շատերու հակադրութիւններէն օգտուիլ՝ բարենորոգումներու պատրւակին ապաւինած:

Այս պատճառով ալ բարենորոգումներու ծրագիրները մնացին ծրագիր ու խօսք: Երբեք դործի չլերածւեցան, դեռ 19-րդ դարու առաջին քառորդէն սկսեալ մինչեւ 1914-ի մեծ պատերազմը, երբ իթթիւատը նոր դիւային ձեւ դտաւ քրիստոնեայ աղդութեանց հարցը արմատապէս լուծելու:

Բարենորոգումներու առաջին փորձը կատարողը եղաւ, 19-րդ դարու սկիզբները, Սուլթան Մահմուտ Բ., որ ջարդեց ենիչերի կոչւած պատուհասը եւ հրատարակեց կարդ մը արքայական հրովարտակներ, որոնց պարկեցած զործադրութիւնը պիտի վերացնէր դոյութիւն ունեցող չարիքներու մեծ մասը:

Այս ժամանակները արդէն Օսմ. կայսրութեան եւրոպական հողամասերու աղդութիւնները խիստ անհանգիստ էին ու անհամբեր: Յունաստան ապստամբած ու իր ազատութեան տիրացած էր, արեան բաղնիքներու մէջ խեղդւելէ ետք: Շարժումներ՝ Մոլտավիոյ եւ Վալաքիոյ մէջ, որոնք հետագային տիրացան իրենց անկախութեան եւ կազմեցին Ռումանիան. Սերպիոյ մէջ, որ յաջողեցաւ աւելի չուտ նետել թրքական լուծը. Պուլկարիոյ մէջ, որ յեղափոխութեանց ու արիւններու մէջ խեղդւելէ ետք միայն կրցաւ ազատագրւիլ: Եւրոպական թուրքիոյ աղդութիւնները մէկիկ - մէկիկ, գարաշը ջանի աղդեցութեան մզումով կանջատւէին, կաղատագրւէին եւ կը ստեղծէին իրենց աղքային կեանքը՝ աղքային սահմաններու մէջ: Այս աղատադրութեան պատճառ ժողովուրդները կամ Օսմ. պետութեանէն անջատւող հողամա-

սերը իրենց արիւնահետ՝ ու գժւարին պայքարներուն մէջ օժանդակութիւն կը ստանային ոուսական զէնքէն, որ 19-րդ դարուն առնւազն երեք անգամ պատերազմի մտաւ սուլթանական թուրքիոյ հետ եւ երեք անգամին ալ յաղթանակեց :

Եւրոպական թուրքիոյ քրիստոնեայ ազգութեանց մէկ առ մէկ ազատագրումը խոր, ցնցող ազգեցութիւն կը գործէր Օսմ. կայսրութեան միւս քրիստոնեայ ազգարնակութեանց, առանձնապէս Հայերուն վրա, որոնք լաւատես յոյսերով կը տոգորւէին: Ազատարար ոուսական քրիստոնեայ զէնքին հանդէպ կը ստեղծէէր անսահման հաւատք եւ փրկութեան յոյսեր կը կապէէին անոր հետ, թէեւ պէտք է շեշտել, որ Օսմ. պետութեան հպատակ Հայութիւնը երեք անջատական տրամադրութիւններ չսնոյց, իր վիճակին բարելաւումը միշտ որոնեց Օսմ. պետութեան ամբողջականութեան ծիրին մէջ, հաւատարմօրէն կատարեց իր քաղաքացիական բոլոր պարտաւորութիւնները, թուրքիան համարեց իր հայրենիքը եւ իր ճակատագիրը կապեց տիրող տարրին ճակատագրին հետ քաղաքականապէս, մինչեւ 1914-ի մեծ պատերազմը, որ եկաւ անանցանելի անջրպետ բանալու թրքութեան եւ Հայութեան միջեւ:

Այժմէն լայն ու հիմնական բարեկարգութեան փորձը կատարեց Սուլթան Մէջմիտ, որ, համեմատարար, լուսամիտ ինքնակալ մըն էր: Այս սուլթանն էր, որ հրատարակեց 1839-ի Թանգիմաքը, կրկնեց զայն աւելի լայն չափերով 1856-ին, նոր Խաք-քը շէրիֆով — արքայական հրովարտակով:

Այս օրէնսդրութեամբ պիտի վերնար իսլամի ու քրիստոնեայի միջեւ տիրող անհաւասարութիւնը, պիտի ներմուծւէին բարեկիուեալ կարգեր, անարդարութիւնն ու անապահովութիւնը վերջ պիտի դանէին, պիտի զապէէին քիւրտ, չէրքէզ եւ այլ տարրերու շահատակութիւնները, Շէրիֆաթին յարակից պիտի որդեգրուէին եւրոպական քաղաքացիական դատաստանագիրքը, եւայլն:

Հետագային, ծանրակշիռ դէպքերու մնշման տակ, Օսմ. պետութիւնը այսպիսի բարենորդչական ծրագիրներ մէկէ աւելի անդամներ որդեգրեց յետապէմ Սուլթան Ազիզի, անուժ Մուրատի, անզամ արիւնարըու Համիտի, եւ նոյնիսկ Իթթիհատի տիրակալութեանց շրջաններուն: Համիտի օրերուն երկու անգամ փորձ կատարւեցաւ երկիրը օժտելու Սահմանադրութեամբ, պետութիւնը վերածերու սահմանադրական միապետութեան, եւ երկու անգամին ալ այս փորձերը ձախողեցան:

Բարենորդումներու անունով խաղցւած զաւեշտ - եղեռնախաղի

ամբողջ ողբերգութիւնը այս հանդամանքին մէջ էր, որ շարժումը վերէն կուզար, վերէն կը հրահանգւէր, թրքութիւնը երբեք չէր համակրէր այդ փորձերուն՝ միշտ ընդդիմանալով ու խանդարելով։ Դեռ 1845-ին, Սուլթան Մէծիտ Հրովարտակով մը կը խոստովանէր, թէ իր բոլոր ծրագիրները եւ ջանքերը զուր անցած են։ Այս հիմնական արատը մնաց մինչեւ վերջ, եւ ասոր հետեւանքով ալ Օսմ. կայսրութիւնը քայլայեցաւ ու այսօրւան վիճակին հասու, այսինքն՝ Օսմ. կայսրութիւնը անհետացաւ, անոր աւերակներէն ծնան բազմաթիւ պետութիւններ, ընդ որս նաև արդի Թուրքիան, իրը զուտ թրքական պետութիւն։

### 3.- ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

19-րդ դարուն, հայ ժողովուրդը իր կենցազով աղէտալի, ողբերգական հակագրութիւն մը կապրէր Օսմ. կայսրութեան մէջ։ Շուրջը՝ բոլորը իւլամներ, ինքը ոչ մէկ վայրի մէջ բացարձակ մեծամասնութիւն չէր։ Տիրող յոսի կարգերու ամբողջ ծանրութիւնը կիջնար իր ուսերուն։ Հալածական, բայս քրիստոնեայ էր, կեավուր։

Այս ստրկական վիճակին առընթեր՝ ոգեպէս ան դուրսն էր իր շրջապատէն ու միջավայրէն։ Դարուն լուսաւոր դադախարները աստիճանաբար կը թափանցէին իր հոգիին մէջ, քաղաքակրթական ճառագայթներ, ազատութեան տենչեր կը բոցավառէին իր սրտին մէջ։ Բլլալով հանդերձ ստրուկ, կորսնցուցած գարերով իր աղնական դասն ու բարձր զեկավար շրջանակը՝ ան նախանձով կառչած կը մնար իր աղդային աւանդական կեանքին ու արժէքներուն։ Տէրն էր իր եկեղեցիին, իր անհատական շինարար ընդունակութիւններուն ու բարքերուն։ Խոլամութիւնը չէր յաջողած ո եւ է ներթափանցում կատարել անոր նկարագրին մէջ։ Ան կը մնար հայ քրիստոնեայ՝ իր կեանքի բոլոր արտայայտութիւններուն մէջ։ Կը տքնէր օրն ի բուն, կը քրտնէր, կը շինէր, կը ծաղկեցնէր ամբողջ երկիրը իրը արհետաւոր, մտաւորական, արեւտրական, եւայլն։

Եւ ահա, 19-րդ դարու կէսերուն այս շինարար, դինամիք, կարողական ուժերով հարուստ ժողովուրդին վրայէն անցաւ վերածընունդի հզօր հոսանքը։ Գիր ու դպրոց, լեզու եւ դրականութիւն, պատմութիւն եւ ազգային դիտակցութիւն, յառաջդիմական ու քաղաքակրթական բուռն ճիգ, մշակութային տենդուտ քրտինք։ Ազգը քունէն կը յառնէր, յարութիւն կառնէր։

Պոլսոյ հայ զեկավար դասը եւ իրենց զաւակները, որոնք ու-

սում եւ դաստիարակութիւն կը ստանային օտար մայրաքաղաքներու կամ կրթական կեղրոններու մէջ, իրենց հետ կը բերէին եւրոպական կեանքի նորագոյն հասկացողութիւնները։ Արդէն 1830-ին Պոլսոյ մէջ հիմնած էր Սկիւտարի ձեմարանը, որ թէեւ կարճ կեանք ունեցաւ, բայց հետք ձգեց։ Դալաթիոյ պետական լիսէն դուրս կու զային հայ շրջանաւարաներ, որոնք կոչւած էին կարեւոր դեր կատարելու Օսմ. Պետութեան մէջ՝ իբր պաշտօնատարներ։ 1860-ական թւականներուն Պոլսոյ մէջ, որ կեղրոնն էր մեր կեանքի զեկավարութեան, արդէն կար սքանչելի մտաւորականութիւն մը, որ հզօր ճիղեր կը կատարէր Հայութիւնը առաջնորդելու նոր ուղիներով։ Յայտնի է մշակութային տեսակէտէ Վենետիկի ու Վիեննայի Մխիթարեաններու հսկայական դերը։ 19-րդ դարու կէսէն ետք հայկական մամուլ կար ու ահազանդ կը հնչեցնէր իդմիր, Պոլիս, Մոսկա և այլուր։

Հայութեան արեւելահայ հաւասար թափով կլանեցաւ այս զարթօնքէն։ Դորպատ, Մոսկա, Թիֆլիս, Էջմիածին, յետոյ՝ Վենետիկ, Վիեննա, Փարիզ, Իզմիր գարձան լուսաւորութեան կեղրոններ։ Աւելորդ է թւել անունները այն կեղրոնական դէմքերուն, որոնք մեր հոգեկան ու մտաւոր շարժումի ձեւակերպողը եղան։ Ս. Նազարեան, Ա. Նալբանդեան, Խ. Արովեան, Գ. Արծրունի, Իաֆֆի մէկ կողմէ, Ա. Բագրատունի, Ալիշան, Խրիմեան, Գ. Օսեան, Նարուէյ եւ ուրիշներ՝ միւս կողմէ։

1860-ի Ազգ. Սահմանադրութիւնը կեանքի կոչող գեկավար դէմքերը՝ Սէրվիչէն, Կրամիկեան, Պալեան, Օտեան, Ռուսինեան, յետոյ Վարժապետեան եւ այլք կը ձգտէին ոչ միայն տալու Հայութեան մշակութային ներքին ինքնավարութիւն մը, այլ Օսմ. կայսրութեան հունին մէջ ստեղծելու հայկական տանելի կեանքի հնարաւորութիւններ։

Այս վերածնունդը, գյուղախտարար, ամբողջովին եկաւ դուրս աչն եւ ոչ Հայութեան բնաշխարհէն։ Ան խոր ակօններ բացաւ դուրսի, Հայաստանէն հեռու ապրող, օտար գործօններու ազդեցութեանց տակ չնչող Հայերու մէջ։ Տաճկահայերու Ազգ. Սահմանադրութիւնը եւ անոր հետեւող մշակութային ամբողջ շարժումը Հայաստան երկրէն դուրսն էր, որ կընձիւղէր ու արմատ կը նետէր։ Մոսկայէն, Վենետիկէն, Փարիզէն, Պոլսէն արձակւած լոյսի հեղեղը չէր թափանցէր արեւելեան նահանգներուն մէջ։ Ի դուր չէր, որ մեր հանրային կեանքի ամենէն մեծ դէմքերէն Խրիմեան Հայրիկ, իր պատրիարքութեան շրջանին, կաղաղակէր Պատրիարքարանի բեմէն, թէ՝

«Մովսէս մը պէտք է, որ Սահմանադրութեան տախտակները Սինա լեռնէն վար իջեցնէ», այսինքն՝ երկիր տանի :

Նոյնն էր եւ «Հիւսիսափայլ»-ի շուրջ համախմբւած ղեկավար. ներու արծարծած շարժումը արեւելահայ կեսանքին մէջ։ Իրաւ է, 1870-ական թւականներուն եւ այնուհետեւ փորձեր եղան շարժում ստեղծելու, զարթօնքը փոխադրելու երկիր, ինչպէս Մ. Փորթուգալ-եան, Մ. Սարեան, Միացիալ Ընկերութիւնք Հայոց, եւ տակէ տուած ալ Խրիմեան ինք փորձ ըրաւ Վարագի մէջ տպարան հիմնելով ու «Արծւի Վասպուրականը» հրատարակելով, բայց ասոնք մնացին միայն տկար փորձեր : Բնաշխարհի հայութիւնը մնաց, գրեթէ մինչեւ վերջն ալ, իր նախկին կերպարանքին մէջ եւ վիճակը օրէ օր աւելի վատթարացաւ։ Հայկական վերածնունդը երբեք չընդգրկեց համայն հայութիւնը, մանաւանդ հայկական գաւառներու՝ Հայտոտանի մէջ, որուն համար էր որ պիտի ձեւաւորէր հայկական հարցը քաղաքական իմաստով, ոչ թէ Պոլսոյ կամ Մոսկւայի մէջ ապրող Հայերու համար :

Առանց նսեմացնելու 19-րդ դարու հայկական վերածնութեան արժէքը, որ, իմ համեստ կարծիքով, Ե. դարու վերածնունդէն յետոյ երկրորդ մեծ, փառահեղ ու լուսաւոր երեւոյթն է մեր պատմութեան մէջ, պէտք է ըսել, թէ այդ վերածնական շարժումը մէկ ճակատագրական թերութիւն ունեցաւ. ան անհաղորդ մնաց երկրի հայութեան։ Երկիրը կեզրոն չդարձաւ անոր։ Ան դուրսէն ներխուժել փորձեց, ոչ թէ ներսը՝ ընդերքէն ծնաւ :

Եւ մինչ այս շարժումը կը համակէր հեղեղային թափով ամբողջ Արտահայտատանի հայութիւնը՝ Փարիզէն Պոլիս - իդմիր ու Դորպատէն Թիֆլիս, անդին Երևան ու Վան, Մուշ ու Կարին կը քնանային տակաւին։ Մինչ այդ շարժումը զեկավարողները մայրաքաղաքներու մէջ, աղնիւ ու հայրենասիրական անբասիր ու գաղափարական առաջադրութիւններով, առաջ կանցնէին, հարցեր կատաջաղրէին, պահանջներ կը դնէին Օսմ. կայսրութեան ղեկավարներուն, անդին հոծ հայկական զանգւածները ի վիճակի չէին այդ պահանջներուն տէր կանդնելու՝ ուժով կամ կաղմակերպչական ցանցով։ Բաֆֆիներու քարոզած ու բոցավառած աղատագրական շարժումը ղետ միս ու արեւն դարձած չէր հայ զանգւածներուն՝ երկրի մէջ։

Ի դուր անցած էր Պատրիարք Խրիմեանի 1872-ին Բ. Դուռ մատուցած հարստահարութեանց առաջին բողոքադիրը, որ յոյժ Հայութիւնական պատմական փաստաթուղթ մըն է։ Չորս տարի ետք Պատրիարքարանը կը կնեց այս տեղեկագիրը՝ աւելի խնամւած ու փաս-

տալից, բայց մնաց անլուելի: Ոչ միայն կացութիւնը չբարւոքեցաւ, այլ աւելի ծանրացաւ: 1862-ի Զէյթունի ապստամբութիւնը, անկէ առաջ Լիբանանի խնքնավարութիւնը Փրանսական պաշտպանութեան ու ճնշումին տակ, ոչ մէկ կերպով տիրող թուրքին դաս եղած չէին: Միտհաթեան հռչակաւոր Սահմանադրութիւնը վիժեցաւ: Եւ 1876-ի սուսեւթրքական պատերազմին առիթով, քրտական ու թրքական շահատակութիւնները աւելի սաստկացան (Վանի հրդեհը, Զէլալէդինի անլուր շահատակութիւնները, մասնակի ջարդեր, հողային բըռնագրաւումներ պարբերական երեւոյթի ձև առին):

Այս պայմաններուն մէջ էր, որ կը հասունար, կը դրւէր Հայկական Հարցը՝ 1878-ին, եւ կը ձեւաւորէր Այսաթէֆանօի ծանօթ դաշնագիրը, որ հայկական խնդրի առաջին պաշտօնական ու միջազգային հիմքը կազմեց: Եւ մինչ Հայոց գեկավարութիւնը, մայրաքաղաքներու մամուլով Պոլսէն մինչև Թիֆլիս, Պատրիարք ու Ազգական կառավագիրը, Եւրոպական դիւնագիտութեան զուռները ափ կառնէր, Խրիմեանի նման ազգային կեղրոնական զէմք մը մայրաքաղաքները կը պատցնէր ու Պերլինի Վեհաժողովին կը վազցնէր, անդին հայութիւնը՝ բոնւած քիւրտի, թուրքի ու չէրքչի զուռումներուն ու կրտկին մէջ, արիւն կը փսխէր, ոտքի կոխան կը դառնար պատերազմիկ ուժերու՝ սուսութուրքի, միջեւ, ի վիճակի չէր առաջազրւած պահանջները ուժով հետապնդելու, կաղմակերպւած չէր դրական շարժում ստեղծելու, ողը ու աղաղակին զուղընթաց հարւած տալու կարողութիւնը չունէր:

Հետապային ալ մեր կեանքի այս ողբերգական ու ճակատագրական երեւոյթը կրկնեցաւ: Երբ սկսաւ կազմւիլ հայ ապատագրական շարժումը, երբ մարմին առին յեղափախական կուսակցութիւնները՝ իրերու երկաթէ հարկադրանքին տակ, կեանքի առարկայական պայմաններէն թելագրւած, այս շարժումը ինքզինք սպառեց մեծապէս զաղափարական տարածման աշխատանքով, քարոզչական, հիմնաւորելու, ձեւաւորելու, արմատ բոնելու ճիգերով, եւ գործնականօրէն իրը ուժ կազմաւորելու, արտայայտելու քիչ հնարաւորութիւն ու ժամանակ ունեցաւ: Աւելի պարզ խօսելով՝ Հայոց յեղափոխութիւնը սպառեց ինքզինք աւելի շատ իրը քարոզչական - զաղափարական շարժում, քան իրը դրական, չօշափելի, աղատագրական ու յեղափոխական գործ:

#### 4.- ԵԽՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԵՐԸ

Երկու գլխաւոր մեծ պետութիւններ ճակատագրական դեր կա-

տարեցին Օսմ. Կայսրութեան եւ անոր բաղկացուցիչ ժողովուրդներու բախտուրումին մէջ՝ Ռուսաստան եւ Անգլիա: Միւսները՝ Աւստրիա, Ֆրանսա՝ աւելի ուշ Խտալիա ու Գերմանիա՝ առաջին երկու մեծերու հակադիր քաղաքականութեանց ծիրին մէջ թաւալեցան, ըստ ժամանակի եւ պարագաներու յարմարութեանց: Աւելի որոշ՝ Ռուսաստան եւ Անգլիա մղեցին դլխաւոր պայքարը Օսմ. Կայսրութեան մարմնին չուրջ, եւ միւս պետութիւնները այս պայքարին չուրջ դարձան:

Ռուսաստան հետապնդեց Օսմ. կայսրութեան անդամատումը հետեւղականօրէն, autonomie ou anatomie (ինքնավարութիւն կամ անդամատում) — ահա<sup>6</sup> իշխան Կորչակովի հոչակաւոր բանաձեւը, որ ճշգրտորէն կը խոտացնէ Ռուսիոյ վերաբերմունքը Օսմ. կայսրութեան հանդէպ:

Ասոր ճիշտ հակադիր քաղաքականութիւն վարեց Լորտ Պիքոնսֆիլտներու Անգլիան, որ մէկէ աւելի անդամներ զինու միջամտութեամբ փրկեց սուլթաններու կայսրութիւնը նեղ կացութիւններէ, ինչպէս Խրիմի պատերազմին, 1876-ի ոուս - տաճկական պատերազմին, եւայլն: Անգլիա կը ձղտէր, ոուսական աշխարհակալութեան դէմ իր կայսերական շահէրը պաշտպանելու մտօք, պահպանել Օսմ. պետութեան ամբողջականութիւնը: Պարզ էր, որ ոուսական քաղաքականութիւնը աւելի նպաստաւոր էր Օսմ. պետութեան քրիստոնեայ տարրերուն, քանի որ այդ քաղաքականութեան չնորհիւ ու աջակցութեամբ, իրենք կազմառագրւէին եւ աղջային ինքնավար կամ անկախ պետութիւններու կը վերածւէին:

Այսուհանդերձ, պէտք է շեշտել, որ Անգլիա ամէն հնարաւոր ճիպ րրաւ, ամէն աղղեցութիւն ի գործ դրաւ, ամէն խորհուրդ ու աջակցութիւն տւաւ, որպէսզի իրապէս Օսմ. պետութիւնը բարեկարգւի: Անգլիական պետական զեկավարութիւնը այն տեսակէտէն էր, թէ Օսմ. կայսրութեան քայլայման ու բաժանման դէմ մէկ իրական դարման կայ, — պետութեան բարեկարգումը: Այս բարեկարգումի իրականացման պարագային միայն ոուսական միջամտութեան առիթը կը վերնար մէջտեղէն, պետութիւնը ինքը ներքնապէս կը դառնար գորաւոր, իսլամ ու քրիստոնեայ կը ստեղծէին մարդավայել կենցաղ, եւ ոուսական աշխարհակալութիւնն ալ, արեւելքի ճամբաններուն վրա, — ուր այնքա՞ն կենսական շահէր ունէր Մեծն - Բրիտանիա - կը զըստըւէր:

Այս տարրական ճշմարտութիւնը երբեք չըմբոնեց ինքը՝ թրքու-

թիւնը։ Ներքնապէս տկար, հիւանդ ու հիւծեալ՝ դարձաւ կրկէս եւ-  
րոպական մբցակցութեանց։ Եւ որքան շատ նեղւեցաւ այս մբցակ-  
ցութիւնէն, այնքան վայրագօրէն ինկաւ անպաշտպան քրիստոնեայ  
հպատակներուն վրա, խարեց բարեկարգութիւններու հարցին մէջ,  
եւ ի վերջոյ կործանեցաւ։

Ամբողջ 19-րդ դարու ընթացքին եւ այնուհետեւ մինչեւ այժմ  
եւրոպական մեծ պետութիւններու վերաբերմունքը ուրիշ բան չէր,  
եթէ ոչ խորտակող Օսմ. կայսրութեան աւարէն բաժին ձեռք ձը-  
ղել։ Եւ այս պետութեանց մբցակցութեան արիւնոտ դաշտին մէջ  
դոհւեցան նաև Հայութիւնը ու անոր արդար դատը։

Եւրոպական պետութիւններու հանդէպ Հայութեան դեկավարու-  
թեան մտածողութիւնը կարենալ ըմբռնելու համար պէտք է ընդգը-  
ծել քանի մը հանդամանքներ։

Առաջին՝ Պոլսոյ Պատրիարքաբանը, որ կը զեկավարէր Հայկա-  
կան հարցը, ամբողջ պոլսական մտաւորականութեան ու զեկավա-  
րութեան հետ համախորհուրդ, սկիզբէն իսկ երկու հիմնական գիծ  
հետապնդեց. ա) Օսմ. կայսրութենէն անջատւելու, առանձին ազգա-  
յին ամբողջութիւն կազմելու ո եւ է ուղղակի կամ անուղղակի ոչ  
ձղտումը ունեցաւ, ոչ ալ այս ուղղութեամբ ո եւ է քայլ առաւ։  
թ) Ռուսական աշխարհակալութեան հանդէպ ունեցաւ վերապահ վե-  
րաբերում եւ երբեք Հայկական գաւառներու Ռուսիոյ կողմէ դրաւ-  
ման պահանջը չդրաւ, ոչ ալ բաղձանքը հետապնդեց։

Այս տեսակէտներէն՝ իիսոս յատկանչական է յիշել պատմական  
այն փաստերը, որ թէ 1856-ի եւ 1876-ի պատերազմներուն Օսմ. պե-  
տութեան հպատակ Հայութիւնը կատարեց իր պարտաւորութիւննե-  
րը լիուլի, ո եւ է շարժում չփորձեց պետութեան դէմ, Պատրիար-  
քարան եւ ազգային իշխանութիւններ կոնդակներով ու քարոզներով  
իրենց հաւատարմութիւնը ու հպատակութեան զգացումները չթե-  
րացան զնելու յոտս կայսերական վեհափառութեան։ Եւ այս՝ այնպի-  
սի ատեն մը, երբ Հայկական գաւառները ոտքի կոխան կը դառնա-  
յին քիւրտ աշիբէթներու, այնպիսի ատեն մը, երբ Հայկական հա-  
րստահարութիւններու յիշատակագիրներ տրւած էին քանիցս Բ.  
Դուռ եւ ապարդիւն անցած, ջարդեր ու Հարստահարութիւններ  
սաստիկացած էին։ Մուլթան Համիտի գումարած առաջին Օսմ. Խոր-  
չրգարանի Հայ անդամները՝ ապշեցուցիչ փաստեր տւած են Հայու-  
թեան հաւատարմութեան ու կառավարութեան հետապնդած նենդ,  
խարերայական քաղաքականութեան մասին։ Նոյնիսկ Պերլինի Վե-  
հաժողովի ընթացքին, Հայկական պատրիարքիութիւնը, իր մատուցած

յիշատակագիրներուն մէջ ուրիշ բան չէր պահանջէր, եթէ ոչ հայկական դաւասներու բարեկարգումը՝ Օսմ. «բարեխնամ» կառավարութեան տակ, ինչպէս Այասթէֆանօի մէջ: Եւ թրքական գլխաւոր պատմիրակ Գարաթուարի փաշայի, ըսել է Բ. Դրան, խորհուրդովի էր, որ հայութիւնը պատմիրակ կը զրկէր ու կը ղիմէր եւրոպական պետութեանց Խորհրդաժողովին: Ի հարկէ, Բ. Դուռը իր ճարպիկ խաղերէն մին էր որ կը խաղար: Ան Փոքր Ասիոյ քրիստոնեաները առաջ կը քչէր, որպէսզի եւրոպ. Թուրքիոյ քրիստոնեաներուն անջատւելուն առաջքը առնէր՝ փաստարկելով եւրոպ. խորհրդաժողովի առջեւ, թէ եւրոպական Թուրքիոյ քրիստոնեաներուն համար բացառիկ վիճակ ստեղծելը աննպատակայարմար է, քանի որ այդ վիճակին ենթարկւած ուրիշ քրիստոնեաներ ալ պահանջներ կը զնեն, ուստի հարցը ընդհանուր բարենորոգումի խնդիր է: Եւ Թուրքերը այս խաղին մէջ երբ չյաջողեցան, պալատէն (Համբիո) ճնշում բանեցւեցաւ Պատրիարք Վարժապետեանի վրա, որ հայկական Պատրիարքութիւնը ետ կանչէ Պերլինչն, և Պատրիարքը մերժեց:

Արեւմտահայ զեկավաբութիւնը միշտ պաղ մնաց ու բաղձանք չունեցաւ կցւելու Ռուսիոյ, ուր իր եղբայրները համեմատարար շատ աւելի տանելի պայմաններու մէջ կապրէին: Մանօթ է Գէորգ Կաթողիկոսի ոռուսատեցութիւնը, այնքան յամառ, որ ո եւ է կերպով չաղակեցաւ Վարժապետեանի ջանքերուն հայկական հարցին մէջ, մերժեց միջամտելու ոռոսական գահին մօտ, Փեթերսպուրի ղրկւած Նարպէյին չօգնեց: Մանօթ է նոյնինքն պոլսական զեկավաբութեան մտածողութիւնը: Ազգային ժողովի բեմէն Պատրիարք Վարժապետեան հանդիսաւորապէս յայտարարեց, թէ Օսմ. պետութեան մէջ Հայերը միայն Փիզիքապէս կը տուժեն ու կը հարստահարւին, մինչ Ռուսիոյ մէջ՝ նաեւ հոգեպէս, որ աւելի վտանգաւոր է: Ռուսաստանին կցւելու մասին հոս - հոն արտայայտած ձայները, որոնց ամենէն ուժեղը կուգար Թիֆլիսի «Մշակ»-էն, Արծրունիի բերնով, երբեք բնդհանբական չդարձան ու հայ քաղաքական մտածողութեան զիծը չկազմեցին:

19-րդ դարու հայկական քաղաքական մտածողութեան այս երկու հիմնական ուղղութիւնը պարզելէ ետք՝ անհրաժեշտ է կանգ առնել այն իրողութեան վրա, որ հայ ժողովարդը չափազանց բարձր յոյսեր էր կապած միշտ ու կը կապէր եւրոպական պետութեանց միջամտութեան վրա: Քրիստոնեայ ազգ էր հայութիւնը, եւրոպան եւս քրիստոնեայ էր: Պէտք էր որ վրկէր զինք: Այս միամիտ եւ տեսլապաշտ լմբանումը մինչեւ վերջն ալ մնաց հայ քաղաքական մտածողութեան գիծերէն մին:

Հայ ժողովուրդի հաւաքական միտքը տարօրինակ երանդներ ունի: Մինչ Հայ անհատը կը անձնական կեանքին մէջ շատ իրապաշտ է, վերացականը ու ցանկալին կը զանազանէ գործնականէն ու հնարաւորէն, Հայ հաւաքական միտքը միշտ ալ եղած է խոհալիստ, արդարութեան, աղասութեան և այլ վերացական նշանաբաններու անվերապահ հաւատացող ու իր փրկութեան համար դուրսէն շատ բան ակնկալող: Երբեք ինքզինքին հաշիւ տւած չէ, թէ ինչո՞ւ Անդլիա կամ Ռուսիա պիտի աղատագրէին զինք, պարզապէս իր քրիստոնեայ կամ մշակութային ազգ մը ըլլալուն համար: Հայութեան քաղաքական միտքը երբեք լրիւ ըմբռնեց թէ քաղաքական կեանքի մէջ միայն շահն է ամէն ինչ վճռողը, եւ ուժն է միայն հաշիւ առնւողը: Եւ իրաւապահանջի գերով անընդհատ դժգոհած է, թէ Եւրոպան կը գաւէ, խոստմնադրուժ է, Եւայլն, առանց ինքն իրեն հաշիւ տալու, թէ պահանջ առաջադրող ազգ մըինքը իր Կողմէ ի՞նչ ուժ կառաջադրէ, ի՞նչ շահներ կը խոստանայ, ի՞նչ թւական ու չօշափելի նիւթական ուժ կը ներկայացնէ: Այս տեսակէտէն խիստ բնորոշ է յիշել, որ Այստիգանոի բանակցութեանց ատեն, երբ Վարժապետեան գաղտնի կը խօսէր Պոլսոյ անդլիական գեսպանին հետ, այս վերջինը դիտել կուտայ, թէ Հայերը շատ բան պէտք չէ ակնկալեն ստանալ, քանի որ ո եւ է յեղափոխական եւ ըմբռոստական շարժում կատարած չեն, եւ կազմակերպական ո եւ է ուժ չեն ներկայացներ: Այս դիտողութեան ի պատասխան՝ Պատրիարքը կըսէ թէ՝ Եթէ այսուի շարժում մը օգտակար կը նկատուի, կրնանք ձեռքի տակէ սանկ բան մը սարքել... ի՞նչ միամտութիւն: Պոլիսը, որ լոյս ու աղատութիւն կաղաղակէր, չեր ըմբռնած, որ աղատութիւնը երկարատեւ պարքարով, արիւնով, քրրտինքով ձեռք կը բերւի, եւ պէտք է այդ արիւնը ու պայքարը արդիւնաւորութիւնը ուժը կերտել նախ եւ առաջ:

Ի Հարկէ, Հայկական ղեկավարութիւնը հետազային քիչ - քիչ սկսաւ ըմբռնել Եւրոպայի հոգին, երբ իրարու ետեւէ յուստիաբութիւններ կրեց: Անոր ինչքը սկսաւ քիչ - քիչ գլուխը զալ, երբ Պիղմարքի բերնէն լսեց, թէ ամբողջ Հայկական խնդիրը ըսմէրանցի մեռած զինւորի մը ոսկրոտիքը չարժեր Գերմանիոյ համար, երբ Խրիմեանի բերնէն լսեց, Պերլինէն վերադարձին, հերիսայի եւ երկաթէ չերեփի նշանաւոր պատմութիւնը, երբ Տիգրայէլիի բերնէն լսեց, թէ «անդլիական մարտանաւերը Արարատ չեն կրնար բարձրանալ», եւ երբ իմացաւ, թէ ոռու Լորանովներուն համար Հայաստանը պէտք էր միայն առանց Հայու...»:

Եւրոպական պետութիւնները Պերլինի 61-րդ յօդւածով ոչ թէ



Հայերու վիճակը կը ձգտէին բարւոքել, այլ թրքական գործերուն միջամտելու պատրւակ կը ծառայեցնէին զայն։ Ամէն անդամ որ հայ-կական նահանդները արիւն կը փսխէր կամ ջարդեր տեղի կունենային, ամէն անդամ որ Թուրքիոյ դերքը այս կամ այն ձեւով կը տկարանար, քրիստոնեաներու պաշտպանութեան դաշինքը իրենց զրապանը՝ եւրոպական պետութիւնները Թուրքիայէն մենաշնորհներ կորդելու կը ճգնէին եւ իրենց շահերը կը հետապնդէին։ Եւրոպայի ուշագրութիւնը հրաւիրելու հայկական ամէն փորձ, 19-րդ դարու վերջերը տեղի ունեցած յեղափոխական ամէն ցոյց եւ գործունէութիւն, Պատը Ալիի, Պանք Օթոմանի, Սասունի Ապստամբութիւն, եւայլն, պատրւակ կը դառնային, որ Թուրքիա քափիթիւլասիոններու օղակին մէջ սեղմէէր հետզհետէ, առանց Հայերուն ո եւ է բարւոքում ընծայելու։

### 5.- ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԳՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՃԻԳԵՐԸ

Ինչպէս ըսինք, Հայ ժողովուրդը ամենայն սաստկութեամբ իր քրա կը կրէր Օսմ. պետութեան յոռի կարգերու բոլոր ծանր հետեւանքները եւ դաժան լուծը։ Անիկա ուրիշ ձգտում չունեցաւ ամբողջ 19-րդ դարուն, եթէ ոչ իր վիճակին բարւոքումը՝ բարենորոգումներու միջոցով, որ պիտի նշանակէր նաեւ Օսմ. կայսրութեան ուժեղացումը ու ներքին հզօրացումը։ Երբեք անջատական չեղաւ, անջատական քաղաքականութիւն չվարեց, չղաւեց երկրին, կատարեց իր բոլոր պարտքը լիուլի։ Եւ երբ տեսաւ, որ բոլորը կեղծ են ու ապարդիւն, աղաղակն ու լացը անզօր են, սկսաւ քիչ - քիչ կաղմակերպւիլ, ու առաջացնել յեղափոխական նորակազմ կուսակցութիւններու միջոցաւ յեղափոխական պայքար։ Անոր յեղափոխական պայքարն ալ լոյալ էր ու Օսմ. կայսրութեան աղատագրման կը ծառայէր։ Հայ յեղափոխութեան գործ դրած բոլոր ճիգերը այս հունէն դուրս չելան։ Ան կոնակէն չղարկաւ Թուրքիոյ ո եւ է առթիւ, նոյն իսկ 1914-ի մեծ պատերազմին ճիգ չըրաւ ներսէն պայթեցնելու պետութիւնը, որ կրնար եւ պէտք էր որ ընէր։ Հայկական շարժումը հանդիսացաւ բողոքի ցոյց, Եւրոպայի ուշագրութիւնը հրաւիրելու ճիգ, Հարստահարող պաշտօնեաներն ու չարազործ աւտատապետները պատժելու Նեմեսիս։ Ասկէ աւելին չէ՞ր կրնար ընել իր տկար ուժերով։ Դժւար է ըսել բայց եթէ պայքարին ահաւորութիւնը պատկերացնէր, թերեւս ընէր։ Փաստը այն է, սակայն, որ յեղափոխական շարժումը մնաց աւելի շատ դաղափարական շարժում եւ համայն-

երկիրը լնդգրկող, պետութեան դէմ ուժ ներկայացնող պատկառելի չափերու չհասաւ:

Հայ յեղափոխութիւնը կոիւ չմզեց թուրք ժողովուրդին դէմ, ոչ ալ պետութեան դէմ, այլ միայն բարեկարդում ու ազատ կարգեր որոնեց: Ան թշնամի չնկատեց տիրող տարրը, այլ վարչական վատ կարգը ուղեց փոխել: Օսմանցի ուղեց ըլլալ ու մնալ իր քաղաքական հասկացողութեամբ: Եւ այս հիմնական գծէն ալ բիեցաւ, իմ խոնարհ կարծիքով, Հայոց բովանդակ ողբերգութիւնը: Ոչ մէկ ժողովուրդ օտարին լուծէն աղատած չէ հաւատարիմ մնալով նոյն օտար պետութեան ու ջանալով բարեկարգել զայն: Պէտք է, անհրաժեշտ է, որ պահանջողը թշնամանայ մերժող, ճնշող ազդին հետ, արիւնի պայքար մղէ, խզէ իր ճակատագիրը անորինէն, որպէսզի տեղ հասնի: Այս դիձը պակսեցաւ հայկական շարժման, դժբախտաբար:

1914-ի ահաւոր եղեռնէն հարքն է միայն, որ Հայոց անկախութեան ու պետականութեան հարցն ու ըմբռնումը ծնած ու զարդացած են: Անկէ առաջ այլպիսի հաշւի առնելիք երեւոյթ գոյութիւն չէ ունեցած մեր կեանքին մէջ: Այս ըմբռնումը, այս հասունութիւնը, դժբախտաբար, շատ ուշ քաղաքական տեսակէտ դարձաւ: Եթէ այս միաբը 1878-ին խմորէր ու մշակէր, այսօր հայ ժողովուրդի բախտը տարբեր տնօրինւած պիտի ըլլար, հաւանաբար, հայ պայքարը տարբեր հունով պիտի ընթանար, հայ յեղափոխական շարժումը տարբեր ծաւալ ստացած ու տարբեր տարողութիւն ի յայտ բերած պիտի ըլլար:

Հայութիւնը լաւ չըմբռնեց, որ Եւրոպական Թուրքիոյ քրիստոնեայ աղքերը մէկիկ մէկիկ կազատագրւէին թրքական դաժան լուծէն, այո՛, բայց կազատագրւէին անջատւելով Օսմ. կայսրութենէն յեղափոխական - ապստամբական հանապարհով, ոչ թէ միայն բողոքի ու լացի բանաձեւերով կամ Եւրոպայի համակրանքը հրաւիրող ցոյցերով: Յունաստան արեան հեղեղներու մէջ ինեղեւեցաւ, հերոսական ճակատամարտներ մղեց, մինչեւ որ տիրացաւ իր աղատութեան: Նոյնը՝ Պուլկարներու համար: Նմանապէս՝ Սերպէր եւ այլ քրիստոնեայ աղքեր: Եւ եթէ Եւրոպան օգնեց անոնց կամ լոեց անոնց դատը, նաեւ այն պատճառով էր, որ զէնքի դիմած էին անոնք, այս գետնի վրա վարանում չէին ճանչցած, իջած էին պատերազմի անհաւասար դաշտը եւ իրաւունքը արիւնով կը ջանային խլել: Եւրոպական Թուրքիոյ հողերէն արշաւող ուսւական բանակները Օսմ. կայսրութեան հպատակ քրիստոնեայ ազգերու դինու աջակցութեամբ է որ առաջ կը մղուէին դէպի Թուրքիա, եւ այս պատճառով էր, որ

դուրսի աջակցութիւնը արժէքի կը վերածւէր ու արդիւնք կառաջցնէր :

Այսպէս Փանոյի եւ Պերլինի գաշնագիրներու առթած յուսախառութիւններէն ետք՝ հայ առաջաւոր մտաւորականութիւնը, թէ արեւելահայ եւ թէ արեւմտահայ հատւածներու մէջ, ըմբոնեց կացութիւնը եւ, ճիշտ գնահատելով Հայոց աշխարհին պարտադրւած պայքարին էութիւնը, սկսաւ կաղմակերպւիլ որպէս յեղափոխական զործօն ուժ։ 1880-ական թւականներէն ետք ծլան ու զարդացան հայկական կուսակցութիւնները՝ Արմենական, Հնչակեան, եւայլն։ Եւ որպէտի շարժումը համահայկական բնոյթ ստանար, արգասաւորւէր՝ կաղմւեցաւ, 1890-ին, Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ ուրիշ բան չէր, այլ հայ յեղափոխականներու դաշնակցութիւն, այսինքն՝ յեղափոխական ուժերու համադրութիւն, կեղրոնացում ու ընդհանրացում։

Բոլոր կուսակցութիւններն ալ, բայց յատկապէս Հ. Յ. Դաշնակցութիւնը, հերքիւեան աշխատանք կատարեցին Հայոց ազատագրական շարժումը յեղափոխական ճանապարհով նւաճելու տեսակէտը ընդհանրացնելու։ Այս էր միակ բաց ճամբան։

Հրաշապատում էջեր ունի մեր ազատագրական կէս դարու շարժումը իր արամազգեան տիպերով, իր անհամար անթիւ նահատակներով ու դիւցազներով։

Ո՛չ մէկ ժողովուրդի հերոսապատումը աւելի հրաշալի ու վիպական չէ, որքան Հայոց արիւնամարտը։ Ո՛չ մէկ ժողովուրդի մարտիկները աւելի մեծ չեն, աւելի հերոսական չեն, որքան Հայոց մարտիկները։ Հայութիւնը, որ վեց դարէ ի վեր քնացեր էր, իր անմահ դիւցալնական տիպարներով ազատուցը տւառ անդամ մը եւս, թէ ինքը նոյնքան ուազմունակ ազգ է, որքան մշակութային, որ հին օրերու Վահագներու եւ Տիգրաններու ցեղը կապրի իր մէջ, որ Մուշկլ Մամիկոննեաններու արիւնը կը հոսի տակաւին իր երակներուն մէջ։ Հայ Փէտային, հայ ոմբածիզը, հայ յեղափոխականը, հայ ահարեկիչը, հետադային հայ կամաւորն ու զինուորը անմեռ եւ անժխտելի փաստեր տւին, թէ հայութիւնը մարտական առաքինութեամբ ազդէ եւ իրբեւ այդպիսին վստահելի ուժ է։

Յեղափոխական կուսակցութիւններու, առանձնապէս Դաշնակցութեան այս մարզի մէջ գործադրած ապշեցուցիչ, պատմական ընդարձակ միզերը չփորեցին սակայն, որ այս տեսակէտը ընդհանրական դառնայ ու հայ ազատագրական պայքարը վերածէ միահամուռ հայ յեղափոխական պայքարի։ Հայստանէն դուրս ապրող ու շըն-

չող բարձր զեկավարաւթիւնը, Վարժապետեաններու ու Խրիմեաններու յաջորդող առաջաւոր գասլ ըրմբոնեց, որ Օսմ. կայսրութեան եւ հայութեան իրական փրկութիւնը միմիայն յեղափոխութեան փրկարար միջոցով կուգայ եւ պէտք է ամէն ջանք, ամէն մտասեւեռում այդ զծով լարել: Ո՞չ թէ յեղափոխութեան, այլ յեղափոխութեան ընդհանրական շղառնալուն մէջ է հայութեան աղէտի բանալին: 19-րդ դարուն ծագող ու զարգացող հայկական հարցի ելքը իրերու միակ արամարանական ևզրակացութեան — յեղափոխութեան մէջ էր: Ուրիշ ճամբայ չկար: Ամէն ճանապարհ փակ էր: Փորձւած ու ճախողւած էր: Կացութիւնը ուրիշ ու եւ է ելքի դուռ չունէր: Առարկայական պայմաններու միակ առարկայական հետեւանքը յեղափոխութիւնն էր:

#### 6.- ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Յարդ ըսւածներէն յստակ կը դառնան, որ 1) Օսմ. կայսրութեան յոսի կարգերը ընդհանուր էին, ոչ թէ միայն Հայերու համար: Եւ այս յոսի կարգերուն շհանգուրժելով է, որ քրիստոնեայ ազգաբնակութիւնները իրարու ետեւէ կանջատւէին, երբ որ հնարաւորութիւնը կը ներկայանար՝ ապստամբելով կեղրոնին դէմ եւ աջակցութիւն գտնելով գրսի ուժերէն, առանձնապէս Ծուսաստանէն: Առանձին հակահայկական քաղաքականութիւն գոյութիւն չունէր Օսմ. կայսրութեան մէջ, այսինքն զուտ Հայերու դէմ ուղղւած թշնամական քաղաքականութիւն մը չէր մղւէր: Հայերը կը տառապէին ամրող երկրին մէջ իշխող վատ ու խարական կարգերուն պատճառով: Առաջին անգամ ըլլալով Սուլթան Համիտ Բ. էր, որ չեշտակի հակահայ քաղաքականութիւն վարեց: Ան էր, որ միստեմ դարձուց ջարդերն ու զանգւածային կոտորածները. ան էր, որ հալածանքները որոշակի աղղային թշնամանքի հունին մէջ դրաւ, բանտերն ու աքսորավայրերը լեցուց երկրին լաւագոյն զաւակներովը, հիմնեց ու իր չարիքի դործիք առաջ քշեց քրտական համիտիէ կոչւած զինուրական դասը:

Ան էր, որ հիմնաւորեց համասլաւ գաղափարականութեան ճակատելու կամ դիմագրաւելու մտօք, համիսլամութեան գաղափարը, այսպէս Օսմ. կայսրութեան տալով զուտ իսլամական առաջնորդող սկետութեան մը դերը, ուր քրիստոնեաները, եւ անոնցմէ ամենէն տկարը՝ Հայը, բնականաբար աւելի եւս պիտի մնային բայա ու ստրուկ:

Հետապային, ազատութեան եւ յառաջդիմութեան կեղծ անունին

տակ թագնւած իթթիհատի խմբակը, որ գահընկէց ըրած էր «արիւնոտ Սուլթանը» եւ իշխանութիւնը դրաւած, անւանապէս ալ սահմանադրական Միապետութեան կարդը հաստատած, չվարանեցաւ 1914-ի մեծ պատերազմին մէջ նետել Օսմ. կայսրութեան բախտը, եւ, առիթէն օգտեւելով, Համիտի հայահալած քաղաքականութիւնը իր լրումին հասցնել՝ Փիղիքապէս բնաջնջելով կայսրութեան սահմաններուն մէջ ապրող հայութիւնը։ 1914ին՝ Անդլիոյ ու Ֆրանսայի դէմ զէնք վերցնող թուրք զեկավարութիւնը ամէն կամուրջ այրած էր եւ, մղւած Ռուսաստանի առհաւական երկիւղէն, պիտի չը խնայէր ներքնապէս մաքրել քրիստոնեաները, անոնց հետ միասին հրապարակէն սրբել ջանալով բարենորոգումի կամ հայկական ո եւ է հարց։

2) Տրամաբանական, իրերու հարկադրանքէն բխած մեր վերածնուղը արամաբանօրէն ալ պիտի վերածւէր քաղաքական զարթօնքի ու պիտի զգենուր յեղափոխական — ազատագրական շարժումի կերպարանքը։ Ասկէ տարբեր հետեւանքի չէր կրնար համնիլ Բաֆֆիներու եւ վարժապետեաններու առաջ մղած շարժումը եւ պէտք չէր որ համնէր։ Անոնք էին, հայ առաջնորդները՝ Պատրիարքի գլուխաւորութեամբ եւ կ. Պոլսոյ Ազգ. Ժողովի առաջնորդութեամբ, հայ մտաւորականութիւնն էր ամենուրեք, որ դրաւ հայկական հարցը եւ չէր կրնար չգնել։ Անոնք էին, որ գիմեցին Եւրոպայի եւ չէին կրնար չգիմել։ Անոնք բերին շարժումը եւ չէին կրնար չբերել։

3) Բայց երբ բերին շարժումը, պէտք էր որ շարունակէին զայն հասցնելու իր արամաբանական վախճանին — յեղափոխութեան միջոցով ազատազրում։

Բայց, դժբախտաբար, Հայոց պատմութիւնը ուզեց, որ այսպէս չընթանայ մեր կեանքը։ Յեղափոխութիւնը եկաւ աւելի ուշ եւ համահայկական չդարձաւ, հակառակ յեղափոխականներու ճիգերուն։

Միտքերը պղտորեցան։ Համիտի հիւսած հալածանքներուն տակ կամքերը սկսան թուլանալ։ Մայրաքաղաքի մէջ նստած զեկավարութիւնը, որ Այասթէֆանոյի եւ Պերլինի մէջ հայկական հարցն էր անցուցած, երբ տեսաւ, որ գործը վասնդաւոր փուլերու մէջ կը մըտնէ, երբ արիւնի հոտը առաւ, երբ կուահեց, որ ազգ ազատագրելը հարսնիքի երթալ չէ, այլ արիւնի պայքար, կամացուկ մը ես քաշւեցաւ, ուզեց շարժումը կէս ճամբան թողուլ, լքել։ Բայց շարժումը սկսիլը մարդոց ճիգերէն ու կամքերէն կախում ունէր, իսկ զայն ո՛ւր կանգնեցնելը՝ ո՛չ ոքի կամեցողութեան չէր հնազանդեր։ Տարերքը

կը շարժէին, իրերը իլլինց բնական ընթացքն չէին չեղեր: Եւ չեղեցան:

Պերլինի ֆիսակոյին յաջորդող շրջանին, հայկական կեդրոնական զեկավարութեան ամբողջ քաղաքականութիւնը, որ կարելի է բնորոշել օրինանեանականութիւն անունով, ոչինչով արգարանալի չեղատմութեան դատաստանին առջեւ: Աղայական երկչոսի ու խոհեմի հոգեբանութիւնը, որ ծառացաւ յեղափոխական շարժման դէմ, Հայոց կեանքի ընթացքը իր բնական հունէն չեղեցնելու աղէտալի փորձ մըն էր, որուն հետեւանքները եղան աղէտալի: Խրիմեաններու և Վարժապետեաններու յաջորդ սերունդը՝ անարժան զեկավարութիւն եւ վախկուս ազգային վարչութիւններ Պոլսոյ մէջ, չքալեցին իրենց նախորդներու բացած արահետէն: Եւ իրենց իսկ ջատագոված, վառարանած լուսաւորութիւնը, սահմանագրութիւնը, կրթութիւնը, որուն համար այնքան շունչ ու մելան սպառած էին 19-րդ դարուն, ուրիշ բանի չյանդեցան, եթէ ոչ ահաւոր արիւնահեղութեան՝ վայրագ թշնամիք մը ձեռքսվ, որ ոչ պատմութենէն կը խրտչէր, ոչ ալ կայսերական շահեր տեսնելու դիտակցութիւնը ունէր:

Հայ կղերը, որ կը վարէր Հայոց ճակատագիրը, եւ հայ զեկարգասը, որ դրսէն կը փորձէր փրկել հայութիւնը խոհեմութեան քարոզներով, չուզեց ըմբռնել, թէ ինք զործ ունէր թուրքին հետ, որ զինուրական ժողովուրդ էր, ոչ թէ շինարար ու մշակութային ազգ, որ ջարդած էր դարերով ու նորէն նոյն զէնքին պիտի դիմէր՝ երկիրը խորտակելու իսկ զնով: Ան չըմբռնեց, թէ թուրքին լուծը նետող քրիստոնեայ միւս ժողովուրդները բան մը գիտէին, որ Օսմ. կայսրութեան հունէն զուրս կուզային ամէն զնով, ոչ թէ կամակորսորէն կը յամառէին մնալ ներսը ու կը ջանային բարեկարգել թուրքիան, եւ կամ ընդհանուր բարեկարգութենէն սպասել իրենց կացութեան բարելաւումը: Ան չկըսեց, թէ Հայոց ու Մերձաւոր Արեւելքի պատմութեան մէջ իսլամի ու քրիստոնեայի միջև երթեք իրաւահաւասար ու տանելի կենցաղ չէ արձանագրւած, այլ միշա թուրքն է իշխած, եւ առկէ տարրել կենցաղ ակնկալելլ առնապն իւրաքի է: Ան մերժեց հասկնալ, թէ փրկութեան միակ ճամբան թուրքին հետ թշնամանալ գիտնալն է, ազգովին, որպէսզի հնարաւոր ըլլայ հայկական ազգային ամբողջական ուժերը, անոր կարողական բովանդակ զօրութիւնը հրատարակ նետել յարմար ըուպէին:

4) Հայութիւնը չգիտցաւ իր սեփական ուժին արժէքը եւ զայն երբեք համայնօրէն կազմակերպելու ճիզը չըրաւ: Յեղափոխական կուսակցութիւններու բոլոր փորձերը այս ուղղութեամբ լրիւ յաջո-

զութեամբ շպանկւեցան։ Ասոր պատասխանառուն ինքը՝ դրսի բարձր դեկավարութիւնն է, որ համեմատարար ապահով մայրաքաղաքներու մէջ նստած՝ ուղեց արխնի վտանգէն խուսափիլ եւ, իր մորթին վրա չզգալով բնաշխարհի զուլումը՝ կէս ձգել ուղեց իր իսկ խրախուսած յեղափոխութեան շարժումը։ Ասոր պատասխանառուն ինքը հայ պահպանողական դասն է՝ Պատրիարք, առաջնորդ, վարժապետ, երեսփոխան։ Ի հարկէ, եղան յարդելի բացառութիւններ, որոնք անցան յեղափախական շարժման գլուխ, նահատակւիլ գիտցան, ժողովուրդը ոտքի հանելու ձիգ ըրին, բայց բացառութիւնները բացառութիւն մնացին ընդհանուր երեւոյթին մէջ։ Հայկական յետագլիմականութիւնը, «չ» – յեղափոխականութիւնը, հակա – յեղափոխականութիւնը հանդիսացան զինակիցը թուրքին, որ 1915-ին հայութիւնը փորձեց գերեզման իջեցնել ու թաղել Տէր – Զօրի անապատներուն մէջ։ Այս մտայնութիւնն էր զարձեալ, որ նոյնիսկ չ։ Հանրապետութեան կազմաւորման շրջանին, աւելի քան 600 տարիներու ստրկութենէ ետք առաջին հայկական պետութեան հիմքը դնելու շրջանին, լիովին չգնահատեց նորաստեղծ պետութեան արժէքը, կուսակցադար կիրքով հեռու մնաց անկէ եւ զօրավիզ չհանդիսացաւ անոր։ Այս մտայնութիւնն է դարձեալ, որ 1920-էն ի վեր խունկ կը ծիսէ օտար բոնաւորին առջեւ՝ միշտ օտար ուժէն վախցած, միշտ իր սեփական ուժը ստորագնահատող։

Ասիկա պատմական ապչեցուցիչ զարտուղութիւն մըն է, որ ո եւ է ազգի մօտ արտայայտւած չէ։ Ամենուրեք, օտար լուծերէն ալատար զրուլ փորձող բոլոր ազգերու մօտ պարծուազիա կոչւած խաւը գըլուխը կանգնած է ազգային ազատագրական շարժման։ Հայութիւնը բացառութիւն կազմեց այս ընդհանուր կանոնէն։

Հայութիւնը շատ ինչ ակնկալեց Եւրոպայէն։ Մենք չենք ուղեր արդարացնել եւրոպական գիւտանազիտութեան մեղեքը։ Բայց պատմութեան մէջ դիւանազիտութիւն ըսւածը եղած է երբ եւ իցէ տարբեր։ Դիւանազիտութիւնը կը խարէ։ Ասիկա իր նկարագիրն է։ Ժողովուրդները պարտաւոր են գլխի իյնալ, լմբոննել այս տարրական ճշմարտութիւնը եւ յետոյ գուրս գալ ճակատագրական պայքարներու։ Դիւանազիտութեան վրա յոյս դնողներ, դիւանազիտութենէն յուսախար չըլլալ ցանկացողները պիտի ունենան իրենց դիւանազիտութիւնը, որ է ուժը։

Եւ Օսմ. կայսրութեան մէջ, 19-րդ դարուն՝ մինչեւ 1914, հայութեան միակ դիւանազիտութիւնը պիտի ըլլար վերէն վար միայն

մէկ բան, — ուժ ամբարել, կազմակերպւիլ, թշնամանալ թուրքին հետ եւ յեղափոխւիլ, զէնքով չափուիլ թշնամիին հետ:

Ո՞վ կրնայ ժխտել, որ այսօր մեր վիճակը բոլորովին տարբեր պիտի ըլլար, ևթէ այս վճռականութիւնը գոյութիւն ունենար, եթէ հասունցած ըլլար այս քաղաքական հիմնական միտքը, 1914-ին, ևթէ մենք զիանայինք Օսմ. պետութեան մէջ ներսէն երկիրը պայթեցնելու չափ յատակատեսութիւն ունենալ: Այսպիսի վճռականութիւն մը, թերեւս, պարտադրէր, որ Պոլսոյ թուրք զեկավարութիւնը դիւրաւ չհամարձակէր պատերազմի մէջ մատնել: Այսպիսի վճռականութիւն մը կրնար անդամալուծել թուրքիան ներքնապէս, որովհետեւ որքան ալ Հայերը ցրւած էին թուրքիոյ մէջ ամենուրեք եւ մէծամասնութիւն չէին կազմեր, բացի քանի մը վայրերէ, այսուհանդերձ այնքան շօշափելի ուժ էին, որ կրնային անշարժութեան մատնել երկիրը, ամէն անկիւնէ խոռովութիւն յարուցանել, պետութիւնը մատնելի ու անդամալուծման: Կամ առնւազն կրնային արգիլել Օսմ. կառավարութեան մասնակցութիւնը մէծ պատերազմին, որով նաեւ կանխած կըլլային հայկական մէծ աղէտը:

5) Հայութիւնը իսլամական ովկիանոսի մը մէջ էր որ կապրէր: Դարերով ապրած եւ տառապանքէն, հալածանքէն ու զուլումէն զատուրիչ բան տեսած չէր: Ի՞նչպէս կրնար, հայկական հարցը առաջադրելով, մտածել, թէ այդ իսլամական շրջապատը պիտի փոխական տեսարեր վերաբերում պիտի տիրէ: Ասիկա քիչ մը չափէն աւելի միամիտ սպասում չէ՞ր: Հայերը եւ անսոնց զեկավարները գիտէին, որ երկրին մէջ հանդուրժողները կը տառապին, իսկ չդիմացողները կը գաղթեն ու կը կորաւին դարերով: Գիտէին նաեւ, որ թուրքին լուծէն ազատողները՝ Ռուսաստանի ձեռքին տակ աւելի տանելի կեանք ունէին:

Արդ, կամ այն է որ հայ զեկավարութիւնը պիտի հաշտէր առաջին իսկ օրէն իսլամանալու եւ իր ճակատագիրը թուրքին հետ միաձուրելու, ինչ որ անհնարին էր ցեղային, մշակութային, պատմական, կրօնական, բարքային, ընկերային եւ այլ անջրապեաներու պատճառով, քանի որ երկու բեւենոները — հայ եւ թուրք — ո եւ է նեռով անյարիր էին, եւ կամ իսլամական լուծը գէն շպրտ ու մտանելու պիտի ունենար:

Պոլսոյ մէջ հայկական հարցը առաջ քշողները, Այսութէ Փանօ ու Պէրլին վազող զեկավարները, որոնք այնքան ջանք գործ դրին Հայկական Հարցին ծնունդ տալու, նոյն Պոլսոյ մէջ չունեցան իրենց զծին հետեւողները: Հետագայ սերունդը չքալեց նախորդին ճամ-

րէն։ Պոլիսը չմտածեց, որ Խրիմեանի բերնով Մայր Եկեղեցիին մէջ «Երկաթէ շերեփի» պատմութիւնը լսող Հայը, կամ Սուլթան Համբարին երեսն ի վեր «Պատրիարքարանէն կը նախընտրեմ կախուիլ, քան Հայկական Պատրիարքակութիւնը Պերլինէն ետ կանչել» աղաղակող Վարժապետեանի խօսքը լսող Հայութիւնը յեղափոխութեան պիտի դիմէր, յեղափոխական կուսակցութիւններ պիտի կազմէր, որ փըր-կըւէր։

Ծաւալուն, ամբողջ Հայութիւնը ընդգրկող յեղափոխութիւնն էր միակ փրկութիւնը, իրերու երկաթէ հարկադրանքէն ծնող միակ ուղիղ ճամբան։ Յեղափոխութեան դէմ կեցողներն եղան, որ շեղել փորձեցին Հայութեան պատմութեան գիծը, եւ առով գլխաւոր պատասխանառուն են հետաղայ ընդհանուր աղէտին։

Այսօր ալ նոյնն է պայքարը Հայութեան քաղաքական մտածողութեան մէջ, ուր կայ երկութիւն՝ թէ Թուրքիային եւ թէ Ռուսիային խղւելու վերաբերմամբ։ Պոլչեւիկ Հայերու ու անոնց գիծը ջատագովող տարբերու եւ Հայ ազգային անկախութեան պահանջը առաջադրող ուժերու միջեւ նոյն հիմնական ճեղքածքն է։ Փրկութիւնը երկրորդ գծին մէջ է։ Այսպէս կըսեն Հայկական Հարցի ծագումն ու զարգացումը ու մեր մօտաւոր պատմութեան տւած անընթալական զասը։

Փարիզ

